

97.

ԼՐՈՒԱԾ ԸՆՏԱՆԻՔԸ

Է Զ Մ Ը

ՊՈԼՍԱՅԱՅ ԿԵԱՆՔԵ

1887 - 1913

•

Գրեց

ԿՐՈՆ Մ. ԶԱԳԼՈՒԽԱՆ

•

ՆԻՒ ԵՕՐՔ

1938

891.99

9-13

- 6 NOV 2011

16 JUL 2013

1891.93

2-13

ԼԳՈՒԱԾ ԸՆՏԱՆԻՔԸ

Է Զ Մ Ը

ՊՈԼՍԱՐԱՅ ԿԵԱՆՔԵ

1887 - 1913

•

Գրեց
ԿՐՈՆ Մ. ԶԱԴԵՐԵԱՆ

•

ՆԻՒ ԵՈՐՔ
1938

48691

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԼՔՈՒԱԾԸ	7
Աշխեն	8
Սպիտակ կիրակին	8
Սրտին Ալիքը · Անփորձ Տարիքը ·	10
Կարօտ Գորովի · Կարօտ Կորովի ·	11
Խորշակահար Վարդը	12
 ԱՐԹՈՒՆ ԺԱՄԵՐ	14
Սիրտը՝ Սրտի Մօտ	16
Օրուան Լուրը Բերայի Մէջ	18
Անկումէ Առաջ	19
Սա՞ Աղջիկը · Հա Գիտեմ . . .	22
Պատի՞ւ · Այո՞ւ · Բայց Ո՞ւր է Ան	24
ԵՍին Բեկանումը	25
 ՄԵԼԱՆՈՑ	27
Ալիքներու Հետ	29
Միտքը՝ Մտքին Առջեւ	31
Կարմիր Գիծեր · Արեան Բիծեր	35
Վերջին Լուրը	37
Գրուքեան Յաղբանակը	39



366 - 92

ԱՆԿՈՒՄԸ

ԱՆԿՈՒՄԸ մարդում համար է ոք կը սխալի.
ԻՆԿԱՆԸ իր տեղն ունի ընկերութեան մէջ.
Ուստի, կ'արժէ լսել Անկումի պատմութիւնը, տես-
նել ինկածը իր կեամբի անցքերուն ու իր հոգիի
ներքին յուզումներուն ու վարանումներուն մէջ:

Կ. Մ. Զ.

Հոկտ. 18, 1938
Նիւ Եղբ

ԷԶ ՄՀ ԱՆՑԵԱԼՀ

Ա.

ԼԳՈՒԱՆԾԲ

ՕՐԵԿՇԸ ԿԸ ցըտէին:

Խորունկ գիշեր մըն էր այն Նոյեմբերի մէջ, որուն ժամերը կ'երկարէին եւ առաւօտը կ'ուշանար: Տուներու լոյսերը մարած էին եւ փողոցներու երթեւեկը դադրած, ամայութիւն կար ամէն կողմ: Շրջուն ոստիկաններու սուլիչին ձայնը՝ մօտակայ ծովուն աղմուկը խառնակ հովերու խօլական ձայնին խառնուած՝ սոսկում կը դնէր գիշերուայ այդ լրութեան մէջ:

Տուն մը կար միայն Եէնի Գարու ծովուն մօտիկը, որու յարկին տակ կեանքի նշոյլը կը նշմարուէր այդ պահուն, որուն ճրադը դեռ մարած չէր, բայց մարելու մօտ:

Ներսը՝

Խարխուլ սենեակ՝ մըն էր այն իր կիսաւեր պատերով, ուր դեռատի կին մը պառկած էր մահամերձ: Իր մօտ կը հսկէր մայրը — կին մը ընկճուած երեւոյթով: Քիչ մը անդին տղեկ մը կը քանանար:

Հիւանդը որ հանդարտ էր յուզուեցաւ, եւ արցունքի կաթիլներ սահեցան իր դեղնած այտերէն վար:

Մի լար աղջիկս ըսաւ մայրը, հերիք է ալ արցունք թափեցիր: Հայրս, ըսաւ հիւանդը տկար ձայնով մը, Հայրս ինծի ներեց, ես ալ անոր ներեցի... այդ Պարոնին...

Հիւանդին վիճակը կը ծանրանար զդալիօրէն եւ սկսաւ զառանցել. «Իիակը... յօշոտուած... կրնա՞յ սիրել...» եւ ժպիտ մը նկարուեցաւ իր դալկահար դէմքին վրայ:

Միւս օրը, հիւանդն անցեր էր, արցունքը ջնջուած իր երեսէն, ժպիտը հոն էր սակայն իր դեղնած դէմքին վրայ դրոշմուած:

Զ Օ Ն

Վազամեռիկ Աղջկանս
Ծ Ի Ա. Ծ Ա. Ն Ի
Թիւատրակին

Աշխէն

Աշխէն 19 տարեկան էր երբ հայրը մեռաւ. ինք, մայրը ու իրմէ բաւական պղտիկ քոյրը՝ նուարդ, երեք տկար էակներ կը մնային շուարուն եւ անպաշտպան :

Հայրը քիչ թէ շատ բաներ մը ունէր, որով կրնային ապրիլ համեստօրէն, սակայն սա իր միամտութեամբ առեւտրական խարդախութեան մը զոհուած էր, եւ ըստ ոմանց այդ եղած էր պատճառը իր տարաժամ այդ մահուան :

Ուստի ասոնք հարկադրուեցան թողուլ Եէտի Գուլէի իրենց տունը իր ընդարձակ պարտէզով ու վարձել փոքրիկ տան մը վարի յարկը միայն՝ Գում Գարուի Հիսար Տիպի մօտերը, որուն վարձքը մատչելի էր ու շուկայի մօտ :

Վերը կը բնակէր Տիկին Հերեան, ծեր կին մը, եւ հոն ալ սենեակ մը վարձու տրուած էր գաւառացի երկու ուսանողներու, որոնք չորս կամ վեց կ'ըլլային ու կը վիճէին ընկերական հարցերու չուրջ : Քիչ օրէն սակայն սենեակը պարպուելով այս անդամ վարձուեցաւ պարոնի մը կողմէ : Ճշլապահ մէկն էր սա. գործի կ'երթար, գործէ կուգար որոշ ժամերուն միշտ, ու գիշերներն հոն կը մնար իր հաշիներովն զբաղելով :

Աշխէն ձեռագործով կը զբաղէր, ու սենեակին դուռը բաց կը մնար երբեմն, եւ սա առիթ մըն էր զիշար տեսնելու. բարեկամութիւնը սակայն որ կար իրենց միջեւ՝ պարզ բարեւ մըն էր լոկ, եւ ոչ աւելին :

Սպիտակ Կիրակին

Հոգեգալուստը Եկեղեցւոյ պայծառ տօներէն մինէ, բարւոյն յաղթանակը սեւ ուժերու վրայ. Երկնային Զօրութիւնն մը, որ զգալի կ'ըլլայ մարդկային տկարութեան մէջ. եւ եղանակն ալ իր պայծառութեամբը կը միանար վսեմ այդ տօնակատարութեան :

Մայիսի գեղեցիկ առաւօտ մըն էր այդ Կիրակին : Արեւը իր ոսկի ճառագայթներով կը շողար վարի յարկի այն սենեակին մէջ, ուր կար նաեւ վարդի փունջ մը, որուն անոյշ բուրումը զգալի էր ամէն կողմ :

Սպիտակ հագուած էին երկու քոյրերը. կերպասը նոյն էր, ձեւերը տարբեր : Նուարդին մէջքը, նաեւ մազերուն վրայ կապոյտ ժապաւէն, Աշխէնի կուրծքը սիրուն վարդ մըկար, կարմիր ու կիսարաց :

Վերի յարկի պարոնը բաց դռան առջեւէն երբ կ'անցնէր՝ բարեւեց, եւ այս անդամ ներս մտաւ ներքին ուժէ մը տարուած, եւ ընդունուեցաւ սիրով :

Առաւոտեան թէյը առած էին անոնք, ու թէյամանը տաք էր. մաս մը թէյ կը մնար անոր մէջ. ճիշտ պարունին բաժինը, որն որ իր ատենին Աշխէն բերաւ եւ հըրամցուց :

Նուարդ մանկական պարզութեամբ մը հայելիին առջեւ եկած՝ մազերուն եւ իր կապոյտ ժապաւէնին վրայ կը հիանար, տեսնելով սակայն — հայելիին մէջէն միշտ — որ իր վրայ կը խնդան, դարձուց իր երեսը հայելիէ անդին, իր երկու այտերը կարմրած :

Խօսակցութեան նիւթն էր օրուան Տօնը եւ Բնութեան Գեղեցկութիւնը, եւ սա տեղի կ'ունենար ըստ մեծի մասին Պարոնին ու մայրիկին միջեւ ու երբեմն լուռթիւն... բոպէնս'ր, որոնց մէջ սիրտը սրտին կը ձայնէ...:

Սպիտակ Կիրակին պատմական օր մըն էր պարոնին համար, երա՛զ մըն էր այն գեղատեսի՛լ ու անմոռաց... Սենեակը պարզ էր, բայց վսեմ, հոն ամէն ինչ գեղեցիկ էր : Արեւին լո՛յսը, վարդին բուրմ՛ւմը... հո՛ն էր մայրական գորովը — յանձին մայրիկին. հո՛ն էր մանկական պարզութիւնը — յանձին Նուարդի. հո՛ն էր կուսական համեստութիւնը — յանձին Աշխէնի. բան մը միայն կը պակսէր հոն — Առնակա՞ն կորով. եւ սա վերի յարկի Պարոնին կը վիճակուէր լրացնել. ինչո՞ւ չէ :

Սրտին Ալիքը. Անփորձ Տարիքը.

Սպիտակ Կիրակին մեկնակէտ մըն էր, որմէ ասդին նոր նոր քայլեր կ'առնուէին երկու կողմերէ ալ:

Ամիս մը հազիւ անցած էր, ու Աշխէն նշանուած... Ո՛չ, նշանուած չէր, այլ պատմ'յ խօսք տուած էր Պարոնը. եւ սա բաւական կը նկատուէր Աշխէնի կողմէ:

Մայրը, Զգոյշ ըլլանք Աղջիկս, կ'ըսէր երբեմն. շետակ է տղան բարեկիրթ կ'երեւի, եւ նիւթականը քիչթէ շատ լաւ. բայց ինք տեղացի չէ, գործը դուրսը. ընտանիքը մեզի անծանօթ. օրին մէկը կրնայ մեկնիլ. է՛ կրնայ ըլլալ... դուն Աղջիկս շատ մի քսուիր իրեն. ծանրէն ծախէ ինքզինքդ. մինչեւ անդամ իր նպատակը որոշ չէ:

Ես մայր, ամէնը ըսած եմ իրեն, ու աւելին ալ. ինք Պօլիս պիտի հաստատուի, որովհետեւ այն տունը, որու հաշուոյն ինք կը գործէ՝ տեւական դնումներու պէտք ունի, ու երբ իրեն ըսի թէ դժուար պիտի դայ ինծի տունէ դատուիլս. Ո՛վ ըսաւ քեզի թէ տունէդ պիտի զատուիս: Իր նպատակն է մայր, աւելի շնորհքով տեղ մը բռնել, որ մեզի հետ ապրիլ. մայրդ ինծի բեռ չէ կ'ըսէ. նոյնպէս նուարդը. Ես հիմա աւելի շատ կը ծախսեմ եւ նուազ կը վայելեմ: Գիտես մայր, հօրս մահէն ասդին մեր կեանքը ծանրացաւ. հիմա հայրեկիս այդ պակասը ինք պիտի լեցնէ ու մենք մեր նախկին վիճակը պիտի վերստանանք. ըսելու համար չէ մայր, ինքը ինծի շատ համակրած է:

Գէթ նշանախօսութիւն մը ընէր Աղջիկս, որ մենք ալ գիտնայինք թէ ո՞ւր կը գտնուինք:

Ան ալ յիշեցի իրեն: Ես, ըսաւ, նշանախօսութենէ ետքը երկար սպասումներու չեմ հաւատար. այս շարաթ նշան՝ միւս շաբթուն պսակ. ալ ի՞նչ կրնաս ըսել:

Ե՞րբ սակայն պիտի ընէ:

Կրնա՞ս ամէն բան ըսել. ան ալ իր հաշիւներն ունի: Ամէն բան կարգին է մայր. դուն հիչ հոգ մ'ընէր:

Կարօտ Գորովի. Կարօտ Կորովի.

Անորոշութեան շրջանը երկար չտեւեց:

Նշաննե՛ր տեսնուեցան Աշխէնի վրայ. եւ բարեկիրթ Պարոնը, որ արթուն էր նոյն ատեն, նշմարեց զայն Աշխէնի մօրմէն առաջ, եւ մի քանի բաներ թողլով հոն՝ հեռացաւ տունէն, առանց ետին նայելու:

Աշխէնի հրճուանքը դառնութեան փոխուեցաւ: Եւ ան ատեն միայն ըմբռնեց իր հօրը վիճակը ու անոր տարածամ մահուան նշանակութիւնը:

Ինք ու հայրը զոհերը եղած էին այն վստահութեան, որ միամիտ սրտերու յատուկ է:

Աշխէն՝ ինքնագիտակից այդ տարիքին մէջ՝ տեսաւթէ ո՞ւր ինկած էր երազներու այդ բարձունքէն, երազնե՛ր, որոնց իրականացումը կարելի չէր այլ եւս: Նշանի խաչը եկած չէր Պարոնի կողմէ, մեռելի խաչը հոն էր սակայն իրենց դռան առջեւ բերուած... լա՛լ, ողբա՛լ. ո՛չ. հարկ էր իրեն խորհիլ ու որոշել:

Զոհերը թէ զոհուել. այս էր միակ հարցը: Ինք միամիտ Աղջիկ մըն էր. նահիլ. յանցաւո՛ր մը իր որոշ յանցանքով: Այո՛, բայց սի՞րտ մը վերջապէս, սիրտ մը որ կը սիրէր. սիրտ մը որ կը գթար. սիրտ մը որ վեր կը մնար սրտի սառնութենէ. սառնասիրտ այդ Պարոնէ, որ ընտանեկան յարկի մը սրբութեան դէմ մեղանչելով որպէս ստուեր մը մութին մէջ հալեցաւ: Սիրոյ դէմ մեղանչումը, յիշեալ ձեւին տակ, ոճի՛ր մըն է իր կրկին իմաստով:

Աշխէն մայրութեան տակաւին չմտած՝ անոր նախնական շրջանին Մայրական Գորովը զգալի եղաւ իր մէջ, ու մայրական այդ գորովը Առնական Կորով մըն էր նոյն ատեն. անվեհեր ու քաջ վտանգին առջեւ կենալու իր հաստատ որոշումով: Ինչ որ ըլլար հետեւանքը՝ կատարուած իրողութիւն. ինք իր գիրքին վըրայ մնալու էր միշտ. գիրք մը մայրական ու նուիրական. գէթ ինք այդպէս կ'ըմբռնէր:

Սիրոյ մէջ սխալած էր. ուստի պարտուած. բայց իրաւոնք մը կար իր այդ պարտութեանը մէջ. Մայրութեան իրաւոնքը. ինք Մա'յր մըն էր, երբ առաջին անգամ զգաց կեանքի կայծ մը իր մէջ առկայծեալ, ու իրը մայր չէր կրնար մայրութեան դէմ մեղանչել. չէր կրնար Անպարտը զոհել երեւոյթները փրկելու համար:

Յարածուն էակ մը, թերակազմ, անկատար, բայց անհատ մը նոյն ատեն մարդկային իրաւոնքով. իր նէին մէջ ծրարուած լոի՛ն ու խաղա՛ղ, Կարօտ Գորովի, Կարօտ Կորովի, մահացնել զայն արեւ չտեսած...

Նորածինը մանչ մըն էր, կարմիր ու կայտառ: Մայրը առողջ էր, բնական որդէծնութիւն յաջող իր տեսակին մէջ. օրինական հանդամանքէ զուրկ միայն. եւ ճիշտ այդ կէտը առիթ կ'ընծայէր անոնց, որ կը սիրեն իրենց տեսածը կամ լսածը լեցուն բերնով մը պատմել ամէնուն:

Խորշականար Վարդը

Նուարդ փափուկ տարիքի մը մէջն էր երբ դէպքը պատահեցաւ. այդ տարիքը աղջկան մը համար զարթնումի նոր շրջան մըն է. իր մէջ կ'ունենայ սիրու մը, որ ոչ մանկական է եւ ոչ կուսական. չունի ոչ մէկուն պարզութիւնը, ոչ ալ միւսին հասունութիւնը:

Արեան այդ նոր յեղաշրջումը որ տեղի կ'ունենայ այդ տարիքին մէջ մեծապէս կ'ազդուի սրտին, որուն վրայ կը ճնշեն արտաքին կեանքի մը անցքերը: Ուստի կը խորհէր սա ինչ էր եղածը: Աշխէն պէպէֆ կ'ունենայ, որ լոյսի նման մաքուր է եւ սա ցա՛ւ մըն էր տան մէջ. ինչո՞ւ:

Բա՛ն մը կար տան մէջ ամիսներէ ի վեր. մայրը կուլար. քոյրը դեղնած էր ու հիւանդ. ի՞նչ էր սակայն եղածը... Գաղտնիք մըն էր սա, անհասկնալի

բան մը իրեն համար. Պէպէֆին ծնունդը ամէն բան պարզեց. ամիսներու հանելուկը լուծուած, էր այլ եւս... Զարաշո՞ւք լուծում:

Նորափիթիթ սա վարդը որ ընկերային Արեւու առջեւ բացուելու կը վարանէր. հոն այդ ընկերութեան մէջ կը տեսնէր սակայն ահաւո՞ր բաներ. անգութ սըրտեր. մարդկ'կ, որոնք դըամի համար հայ'յրը կերան. հաճոյքի համար քո՛յրը զոհեցին... իրողութեան մանրամասնութիւնը առանց որոշ գիտնալու, լոկ ներքին բնազդով մը կը զգար թէ խեղճ քոյրը վայրագ բանի մը զոհուած էր: Ուստի քրոջը ինկած նախատինքը նաեւ ի՞նք կ'ընդունէր իր սրտին վրայ. ու իր փոքրիկ սրտին արժանապատութիւնը կը հեծէր այս ահաւոր ծանրութեան բարոյական ճնշումին տակ. տարօրինա՛կ այրում մը կար իր մէջ:

Ճիթ մը արցունք թերեւս աղատէր զինք ստոյդ վտանգէն, բայց տագնապալից օրերու այդ շփոթութեան մէջ չկար մէկը, որ կուահէր խեղճ աղջկան ներքին այդ խոռովը:

Սիրաը ճնշուած էր, ու սրտին այդ վիճակը կասեցուց արեան շրջանը իր տարիքին յարակից, եւ խանգարում բերաւ անոր կազմին մէջ:

Աղջիկը լրջօրէն հիւանդ էր, առանց գիտնալու սակայն թէ ինք հիւանդ մըն է:

ԱՐԹՈՒՆ ԺԱՄԵՐ

Հազիւ երեք ամիս անցեր էր դէպէկն ի վեր : Աշխէն կը գտնուէր հիմա Բերա Սանէմեանենց բնակարանը իրեւ սպասուէի :

Բան մը պահուած չէր իր անցեալէն , դինք ընդունած էին գիտակցօրէն , որովհետեւ այդպիսի մէկու մը պէտքը զգալի եղած էր այդ տան մէջ :

Բերայի նորհքով դասու ընտանիքներ հիւր կ'ըլլային հոն , եւ զժուար կ'ըլլար Տիկին Սանէմեանի առանձին պատուասիրել զանոնք :

Աշխէն համեստ ընտանեկան յարկի մը կրթութիւնը ունէր . քիչ թէ շատ զարգացած իր ձեւերը վայելուչ նաեւ կրնար յարմարիլ իրմէ պահանջուած դիրքի մը հարկ եղած պայմաններուն :

Սանէմեանենք ծանօթ էին Բերայի մէջ : Մանօթ իրենց հարստութեամբ ու ընտանեկան պարկեշտութեամբ : Իրենց երկու աղջիկներն ամուսնացուցեր՝ էին յարմար անձերու հետ : Վահէն միայն կը մնար . միակ մանչը . անոր ալ ժամանակն եկած էր : Եւ մէկէ աւելի աղջիկներ ծնողքին կողմէ ներկայացուած էին իրեն՝ ուղղակի կամ անուղղակի , Պարոնը սակայն շատ դըժուարհաճ ըլլալ կը թուէր :

Աշխէն գուհ էր իր դիրքէն ու զուարթ . որոշ պատճառ մը չկար դժգուելու եւ ուրախ էր մանաւանդ որ սա դործին մէջ լաւագոյնս կրնար իրեններուն օգնել . միակ մտահոգութիւնը նուարդի հիւանդութիւնն էր , որուն բնոյթը անորոշ կը մնար : Գիշերները ուշ անկողին կ'երթար , ու հազիւ պառկած՝ կը քնանար : Գիշեր մը սակայն հակառակ օրուան յոդնութեան չկրցաւ քընանար մանչուկին վրայ խորհելով , հաշիւ կ'ընէր 18 օրէն անոր ծննդեան առաջին տարելիցը պիտի ըլլար . ու ի՞նչ ընելու էր այդ առթիւ :

— 14 —

Խորհեցաւ սակայն , կ'արժէր տօնել դէպէկի մը տարեղարձը ու ետ բերել արցունքի , սրտարեկութեանց ու տխուր օրերու այդ յիշատակները ... Ա՛հ , ինչպէ՞ս մեկնեցաւ ու անհետացաւ . կարելի՛ էր միթէ այդպիսի մէկու մը համար այդ աստիճան վատանալ ու մոռնալ ամէն խոստում :

Ասոր նման խորհուրդներով հազիւ թէ քնացաւ . արթնցաւ յանկարծ . մանկիկը մեռած էր երազին մէջ . ու սիրաը կը զարնէր արագ :

Ո՛հ , ըսաւ . երազ է եղեր եւ նոյն խորհուրդներն ետ եկան նորէն : Ա՛հ , ի՞նչ սրտով հեռացաւ ան , երբ զաւկին դոյութեան նշանները նշմարեց : Հիմա ի՞նչ կը խորհի իմ մասիս . ի՞նչ կը խորհի սիրոյ մասին . Աստուած իմ . մարդիկ ի՞նչ բանէ շինուած են :

Այսպէս չկրցաւ քնանալ մինչեւ լոյս , եւ առտուն երբ ելաւ տիպուր էր ու մելամաղձոտ :

Վահէի նախաճաշը պատրաստեց ու տարաւ : Վահէն սկսաւ կատակել իր սովորութեանը պէս , որոնց Աշխէն կը պատասխանէր լուսութեամբ կամ ժպտալով . այս անդամ սակայն Պարոն ըսաւ . դառնացած հոգիով մը , դուք պէտք է դիտնաք որ ես տառապող կին մըն եմ ու վշտահար մայր մը , եւ դուրս ելաւ արտորնօք , որ իր արտասուելը Վահէն չտեսնար :

Քիչ յետոյ Վահէն մեկնեցաւ :

Աշխէն գնաց նախաճաշի ափսէն ետ բերելու , եւ մեծ եղաւ զարմանքը , երբ տեսաւ թէ ամէն բան հոն էր ճիշտ եղածին պէս , ու բան մը կերուած չէր :

Ահ , ըսաւ , շատ սխալ ըրի ես , իրաւունք չունէի վշտացնել տղան ինծի յատուկ ցաւերով : Պէտք է ներում խնդրեմ իրմէն :

Ցաջորդ օրը նոյն առիթով միշտ , Շատ կը ցաւիմ Պարոն , ըսաւ , որ նեղութիւն պատճառեցի ճեղի երէկ , իմ սխալ մէկ արարքովս : Հոգ չէ ըսաւ Վահէն :

— 15 —

Անցան օրեր, շաբաթներ. տղան սակայն լուռ կը
մնար միշտ. եւ ծնողը մտահոգ էին իր մասին:

Սիրտը Սրտի Մօտ.

Կիրակի առառու մը Տիկինը Եկեղեցին էր ու Հայրի-
կը ելած չէր տակաւին:

Աշխէն Վահէի նախաճաշը բերաւ եւ դուրս որ կ'ել-
լէր՝ Աշխէն, ըստ Վահէն, ետ կանչելով զինք. դուն
տառապող կին մըն եմ կ'ըսես. դիտեմ կը տառապիս.
բայց ես ալ կը տառապիմ:

Բնականաբար, պատասխանեց Աշխէն, ան որ
կ'ապրի՝ կը տառապի: Ամէն մարդ կը տառապի. կը
տառապի իր վիճակին ու պարագաներուն համեմատ:

— Սակայն, ես քու ցաւերովդ կը տառապիմ. քու
տառապանքդ ի՞մս է նոյն ատեն:

— Զեմ հասկնար, ըստ Աշխէն, աչքերը գետին
յարած:

— Բայց պէտք է հասկնաս:

— Ոչ, չեմ ուզեր հասկնալ. ես հոս իմ շուքէս կը
վախնամ. ակուն առողջ կը սեպուի երբ անոր գոյու-
թիւնը զգալի չըլլար բերնի մէջ. ես ալ կը ջանամ իմ
գոյութիւնս զգալի չընել այս տան մէջ:

— Զե՞ս կրնար սակայն գոյութենէ դադրիլ:

— Անշուշտ ոչ:

— Ի՞նչ է այն որ քեզ այսպէս զգուշաւոր կ'ընէ:

— Իմ դիրքս:

— Ի՞նչ այսինքն:

— Ես սպասուհի մըն եմ հոս:

— Լաւ, ես ալ վեր կ'առնեմ քեզ քու այդ դիրքէդ:

— Ի՞նչպէս կրնաք վեր առնել զիս իմ այս դիրքէս:

— Իմ Անունս քեզի տալով:

Աշխէն, առանց աչքերը վեր առնելու, ո՛չ պարոն,
ըստ. ես չեմ սիրեր կատակը այդ ձեւերու տակ:

— Ես չեմ սիրեր կատակը ոեւէ ձեւի տակ, մանա-
ւանդ հարց մը, երբ այսպէս կենսական բնոյթ կ'ունե-
նայ:

— Կենսական բնոյթ, ըստ Աշխէն գլուխը վեր ա-
ռած. Վահէ մի վշտանար եթէ ըսեմ չօնուլս ես տակա-
ւին:

— Ես չօճուխ չեմ, այլ չափահաս մէկը, որ գիտէ
ինչ կ'ըսէ եւ ի վիճակի է ընել ինչ որ կ'ըսէ: Աշխէն,
չես ընդունիր առաջարկս, երբ կ'առաջարկեմ իմ ա-
նունս քեզի տալ:

— Զեր առաջարկը Պարոն, իմ կամ ուրիշի մը կող-
մէ ընդունելի ըլլալէ առաջ՝ պէտք է ըլլայ բանաւոր:

— Ի՞նչ կայ անոր մէջ, որ բանաւոր չես գտներ:

— Վահէ Սանկմեան սպասուհի՝ մի կ'առնէ:

— Ան օրը որ քեզ առնեմ՝ ալ կը գագրիս սպասուհի
ըլլալէ: Սպասուհին չճնիր՝ այլ կ'ըլլայ ինչ ինչ գըժ-
բաղդ դէպքերու բերումով. եւ նոյնը միշտ նպաստա-
ւոր պայմաններու չնորհիւ կրնայ վերանալ իր այդ
դիրքէն եւ ըլլալ Տիկին մը, նոյն իսկ ազնիւ իր տեսա-
կին մէջ:

— Ցիչէ, սակայն, ոչ լոկ սպասուհի մը, այլ մէկը
որ մայր եղած է՝ առանց կին ըլլալու եւ այսպէս սեւ
րիծ մը ունի իր ճակտին վրայ գրօշմուած:

— Այս, գիտեմ. բայց ես ինձի յաղթանակի մը պի-
տի սեպեմ այլ սեւ բիծը քու ճակտիդ սրբելով:

— Ինչո՞ւ այսքան զոհողութիւն Պարոն. ի՞նչ բա-
նի համար այսքան նուրիում:

— Ի՞նչ բանի համար. քեզի համար միայն, եւ ին-
չո՞ւ չէ:

— Վահէ, դուք ձեր գերդաստանին համբաւը ին-
ծի նման սպասուհիի մը կ'ելլաք զոհել. դուք ձեր հան-
գիստը կ'ուզէք վրդովիլ, ձեր կեանքը վտանգել. դուք
պարզապէս ծո՛վը կ'ուզէք նետուիլ, դիակ մը անկէ
դուրս բերելու համար:



— Ո՞չ, ո՞չ, դժակ, այլ մարդկային էակ մը՝ մարդու պէս ապրելու իրաւունքով ծնած. դուք պիտի ստանաք ինչ որ արդէն ձերն է, ու ձեզմէ խլուած ձեր սրտի միամտութենէն օգտուելով:

— Վահէ, չես գիտեր որ լնկերութեան մէջ կ'ապրինք. դուն, ես ու հաղարներ եթէ միանան մեղի հետ՝ կարելի չէ դիմադրել ծովածաւալ այդ ծանրութեան, որ աւանդութիւն կոչուած է եւ դարերու օծութիւնը ունի իր հետ: Սպասուհին, մանաւանդ ինծի նման մէկը, որ տիսուր անցեալ մը ունի իր հետ, պէտք է մնայ հոն, ուր որ է, եւ աղնուականը՝ իր դիրքին վրայ միշտ: Ես հոս պատառ մը հաց կ'ուտեմ՝ պայմանաւ, սակայն, որ դիրքիս վրայ մնամ. փոքրիկ շարժում մը ներհակ ուղղութեամբ՝ կրնայ ապագաս խորտակել, եւ կեանք զրկել անոնք, որոնց կեանքը ինձմէ կախեալ է:

— Քու ապագադ չխորտակուիր առանց իմ ապագաս ալ միասին խորտակուելու. ցորչափ ատեն որ ես կամ ոչ ոք կրնայ քեզի վնասել ուեէ ձեւի տակ:

Այս միջոցին հայրիկին հաղալու ձայնը լսուեցաւ. նշան մըն էր սա, թէ ինք ելած էր անկողնէն. ուստի Աշխէն Վահէի քովէն ելաւ առանց հայրիկին նշմարուելու:

Օրուան Լուրը Բերայի Մէջ.

Լսեցիր Ֆուլիկ հանըմ:

— Ինչ կայ. ինչ եղեր է քի:
— Ինչ կ'ուզես որ ըլլար. Սանէմեանենց Վահէն իրենց սպասուհին կ'առնէ եղէր:

— Քա մեղայ. ո՞վ ըսաւ քեզի. ո՞ւրկէ իմացար:
— Ո՞վ պիտի ըսէ, բիւթիւն ամէնուն բերանն է:
— Խե՞նդ. աղջիկներուն խրթլըդին եկեր, որ կ'ել-լէ տէ սպասուհին կ'առնէ. է՛ կէօնիւլ զէվզէկ տիր, կ'ըսեն, չեմ զարմանար. ան ճահիլ, ան ճահիլ, երկու

ճահիլ մէկ տունի մէջ քիթ քիթի, ալ ինչ կ'սպասես. ես յանցանքը ծնողքին քով կը գտնեմ. մենք ալ ճահիլ եղած ենք ատենին: Հայրս, Ողորմած Հոգին, շատ թիթիզ էր այդ մասին, բայց մարդիկ ալ կան, որ կը քնանան, եւ ահա արդիւնքը մէյտանն է:

— Զէ Ֆուլիկ Հանըմ ես անանկ չեմ խորհիր. ժամանակները փոխուած են հիմա. այդպիսի բան մը ուրու մտքէն կ'անցնի. բայց աւելին կայ. ըսեմ նէ պիտի զարմանաս. այդ սպասուհի օլածաղը չօճուխ մ'ալ ունի եղեր դուրսէն վաստկուած:

— Վույ քա, կրողս տանի. իրա՞ւ կ'ըսես կոր:

— Չեմ գիտեր. կ'ըսեն կոր. հաթթա Տիկին Սօֆին իթթաա կ'ընէ թէ՝ իրաւ է, ինքը մախսուս Գում Գաբու իջեր հարցուցեր է հոս ու հոն. կէօյա քի չօճուղը մօրը քով թողեր է ան, Գում Գաբու՝ տուն մը Հիսար Տիպիի մօտերը. սուս է իրաւ է չեմ գիտեր: Մեղքը ճիտը անոնց, որ ատանկ սուսեր կը շինեն: Բայց ես աղջիկը որ տեսայ՝ աչքս չբռնեց. սուսիկ մը կը կենար. սանկ թէրէին զարնուածի պէս. ամա դուն այդ սուսիկներէն վախցիր միշտ. սաման ալթընտան տու. սուսիկ սուսիկ ով գիտէ ինչե՛ր ըրաւ տէ գործը այս սուսիկնանին հասցուց:

— Կ'ընէ կ'ընէ, էլին զաւկին կրնաս մերամ հասկընել: Աղջիկը կէնն, տղան նահիլ, ֆէօշէ սէֆիզ. ուրսուզ տօֆուզ. բայց դուն էկուր տես քի սա Սանէմեանենք երկու աղջիկները ձայն ձուն չելած իրենց ըրգովը տեղաւորելէ ետքը՝ այդ խելօքիք Վահէն ելլայ տէ ատանկ չըլլալուցի մը կէօնիւլ տայ. է՛ օդուլ, պաւնա տիւնեա տէմիշլէր. ինսան պէօյիւք սէօյլէմէսին:

Անկումէ Առաջ.

Վահէի կարգադրութեամբ Աշխէն տուն մը տարուած էր Բերայի աննշան մէկ անկիւնը. առժամեայ բան

մըն էր սա մինչեւ որ իրերու ընթացքը քիչ մը խաղա-
դէր :

Վահէն հաւատարիմ ըլլալ կը թուէր իր խոստում-
ներուն եւ Աշխէնի սիրո կուտար, որ չվհատէր : Այս-
պէս մի քանի շաբաթներ միայն Աշխէն ունեցաւ վա-
հէն տեսներու, յետոյ սակայն Տղան չէր գար այլ եւս :

Շաբաթներ անցան ու Վահէն չկար :

Աշխէն իր գրամը ինչ որ ունէր մօրը դրկած ըլ-
լալով, հարկադրուած էր ինք ապրիլ ապառիկ գնում-
ներով, գրեթէ կէս կուշտ :

Նուրիկ Հանըմ, տունին տէրը, խենդ մ'ըլլար քա,
կ'ըսէր, այդ Վահէ ըսածդ ի՞նչ է քի, խլէզին մէկը.
դուն քասն Վահէ կ'արժես. կէնձութիւնդ ողջ ըլլայ.
այդ քու պօյդ պօսըդ, մէկին տեղ չորս... ինծի ձգէ
դուն անիկա. ես անանկ շատ Վահէներ տեսեր եմ...
Աշխէնի ցաւը ցաւերու ցաւն էր. բայց ով կար իր մօտ,
որ հասկնար :

Երկար սպասումներէ յետոյ՝ վերջապէս նամակ մը
կ'առնէ : Գիրը Վահէինն էր ու Լոնոնէն կուգար : Վեր
կը վազէ, կը բանայ զայն, ուր գրուած էր :

«Նկատելով որ մէր ամուսնութեան առջեւ շատ արդելքներ
կան, հարկ կ'ըլլայ ինձ որ դործը հոս թողում :»

Վ.

Թուական չկար հոն. ոչ ալ գրողին հասցէն : Յայտ-
նի չէր թէ որո՞ւ գրուած էր. Լոնոնէն գալը պահա-
րանէն յայտնի կ'ըլլար, եւ որպէս ստորագրութիւն մէկ
գիր միայն՝ Վ. :

Կրկին կարդաց զայն եւ տիսուր չեշտով մը այս
անդամ ալ պարտուած եմ, ըսաւ, ուստի եւ անիրաւ.
քանի որ պարտուածը իրաւունք չունենար... է՛հ,
սիրտն ալ կը ստէ եղէր. եւ սուտերու ահաւորը՝ սրտին
սուտն է սիրո՛յ դէմ մեղանչում... չոդ չէ, սակայն,

այս ալ միւսին քով երթայ. իր նամակին պէտք չունիմ.
եւ լուցկի մը վառելով նամակը այրեց, որուն հետ նա-
եւ երկու մատներուն ծայրերն ալ այրեցան :

Թուղթին հուն ու ծուխը իր մատներու ցաւին հետ
կախարդական երեւոյթ մը տուխն այդ սենեակին . ինք
բազմոցին վրայ երկնցաւ յոգնած ու սրտարէկ : Անցաւ
օրը, նաեւ գիշերը. թէ ինչպէս, ո՞վ գիտէ, ալ միտքը
դադրած էր գործելէ :

Հետեւեալ առողուն Նուրիկ Հանըմ գուան առջեւ ե-
կած՝ Ք'աղջիկ, ո՞ւր ես, ըսաւ. չես երեւնար. Աշխէն
դուռը բացաւ, բայց չուղեց հետը խօսիլ : Քիչ յետոյ
ոտնաձայն մը առաւ, Թաթավլացի Յոյն տղան էր, որ
վեր կ'ելլէր, աշկերտը այն խանութին, որմէ ապառիկ
գնումներ ըրած էր. լիրը տղայ մըն էր սա, հարազատ
ծաղիկը այդ յորի միջավայրին : Բարա մատմաղէլ, ը-
սաւ, առանց բարեւ տալու :

Զունիմ, ըսաւ Աշխէն :

Ունիս չունիս չեմ գիտեր. վաստկածդ ի՞նչ կ'ընես.
ինծի տուր, պահեմ :

Աւելորդ խօսքեր չեմ ուղեր :

Աւելորդ խօսքեր, բարաս կ'ուղեմ կոր :

Աշխէն լուռ մնաց :

Չես խօսիր մատմաղէլ :

Աշխէն չկրնալով ինքզինք զսպել՝ սկսաւ լալ :

Լիրը տղան առանց ըմբոնելու անոր ներքին տագ-
նապը՝ քահ քահ սկսաւ ինդալ : Ինծի նայէ, նախ հա-
շիւդ կը մաքրես, յետոյ արցունք կամ ժամփակ կրնանք
յարմարիլ. հոդ չէ այսօր ալ կ'երթամ, յաջորդ անդա-
մուն եթէ նորէն չտաս՝ պէլա կը հանեմ գիտցած ըլլաս
հա՛. եւ գուռը գոցելով հեռացաւ. ու գոցուած դուռին
ձայնը ամէն կողմէ լսուեցաւ :

— 21 —

Սա՞ Աղջիկը Հա Գիտեմ...

Տաք տաք արցունքներ սառեցան Աշխէնի հրատապ
դէմքին վրայ ու ատեն մը նայեցաւ գոցուած այդ դու-
ռին, որուն ձայնը դեռ ականջն էր:

Եետոյ սթափելով՝ ով է սա ստահակը, ըստւ, որ
կը յանդզնի իմ արցունքներս հեգնել անպատիւ կին մը
սեպելով զիս:

Ոտքի ելաւ, աթոռը սեղանին մօտը քաշեց, նստաւ
սեղանին առջեւ եւ գլուխը երկու ձեռքերուն մէջ ու
սեղանին հակած՝ սկսաւ ինքնախօսիլ:

Ո՞վ եմ ես — Պատուաւոր Աղջիկ մը:

Ո՞վ կ'ըսէ — Ես:

Ո՞վ կ'ընդունի սակայն — Ոչ ոք:

Ուրեմն ի՞նչ եմ ես:

Աղջիկ մը — Ոչ:

Կի՞ն — Ոչ:

Մա՞յր — Ոչ:

Բայց ի՞նչ է իմ դիրքս ընկերութեան մէջ:

Իմ դիրքս ընկերութեան մէջ... ես դիրք մը չու-
նիմ. Հոն իմ անունս գուրս նետուած է պատուաւոր
կոչուածներու այդ ցանկէն:

Ինչո՞ւ, որովհետեւ ինկած եմ. որովհետեւ մայր
եղած եմ առանց կին մը ըլլալու նախապէս:

Անկումը կրկնուի կամ ոչ Անկում է միշտ. ու այդ-
պէս կը նկատուի հանրութեան կողմէ:

Մայրութիւնը, որ փառք է ինքնին՝ նոյնը նախա-
տինք մը եղած է իմ մասին. անարդ մայրութեան մը
նախատինքը ճակտիս վրայ կ'երեւի միշտ:

«Սա՞ Աղջիկը, կ'ըսեն յաճախ, գիտեմ, գիտեմ,
լսեր եմ իր մասին, չօճուխ ունի եղեր... այսպէս ան-
կումս է միշտ, որ ինքնութիւնս կ'որոշէ հանրութեան
առջեւ:

— 22 —

Անկումիս այդ իրողութիւնը ես կրնա՞մ չեղեալ
հոչակել կամ հանրային ըմբռնումը սրբագրել այդ
մասին:

Մութ ստուեր մը կարծես ինծի կ'ընկերանայ ու
կը նշմարուի ամէնուն կողմէ:

Այդ լիրք տղան ալ նոյնը նշմարեց եւ ըստ այնմ
վարուեցաւ ինծի հետ:

Ինք իր ձեւերուն մէջ կոշտ էր ու անկիրթ թէեւ,
բայց իր պահանջն արդար ու բանաւոր: Կրնայի՞ վի-
ճիլ իր հետ պատուոյ հարցին չուրջ, երբ պարտքս միւս
կողմը կը մնալ անվճար:

Կեանքի իրականութիւնը կայ. կրնա՞մ անտեսել
զայն, ու հաշուէ դուրս թողուլ ապրուստի հարցը:

Կրնա՞մ մոռնալ ամէն բան. մոռնալ մայրս, մոռ-
նալ նուարդը, մոռնալ գաւակս եւ դա՛տ մը հետա-
պլնդել. Պատուոյ Դատը, որ կորսուած է. կամ ար-
ժանիք մուրալ հանրային կարծիք ըսուած բանէ մը, որ
անգոյն է ու անորոշ եւ առանց խղճահարութեան, որ
դիտէ յանցանքը դատել, յանցանքի մասին խօսիլ,
յանցանքին վրայ ծիծաղիլ. բայց չգիտեր յանցաւորը
ամոքել, անոր խախտած դիրքը ընկերութեան մէջ վե-
րահաստատել. չգիտեր սրտի մը վէրքը բուժել, ան
չկրնար արկածով ինկածը իրական անկումէ ետ պա-
հել, եւ պատիւ երաղել, արժանիք մուրալ այդ հանրու-
թեան մէջ. Հը...

Ատեն մը լուռ մնաց. ահաւո՞ր լուռութիւն. յետոյ
գլուխը վեր առած՝ նոր գիւտ մը ըրածի նման եւ սա-
կայն, ըստւ ան, Անունս կը փրկեմ. Աշխէն, որ ման-
կական օրերուս անմեղ յիշատակներով զուգորդուած
է, գէթ զայն կ'աղատեմ հրկիզումէ:

Աշխէն մաքուր է ու մաքուր պէտք է մնայ այն.
իսկ իմ անունս Մելանոյշ է Մելրանոյշ, մատմազէլ

— 23 —

Մելանոյշ, որ մեղրին բոյրովը ու մելանին թոյնովը անուշիկ անուշիկ պիտի թունաւորէ ան ամէնը, որ ի-րեն մօտ կ'իյնան...

Է՛հ, այս է եղեր կեանքի օրէնքը. թունաւորուողը պէտք է թունաւորէ. յաղթել կամ յաղթուիլ, այս է կեանքի պայքարը. միջին ճամբայ մը չկայ. յաղթել պէտք է չյաղթուելու համար:

Այս եղաւ իր վերջին որոշումը. ոտքի ելաւ եւ քա-լեց դէպի հայելին. ձեռքի թեթեւ հպումով մը վեր ա-ռաւ ճակտին վրայ ինկած մաղերը ու խելագարի նման վար վաղելով՝ զուարթօրէն ըսաւ. Նուրիկ Հանըմ, այ-սօր քեզի հետ պիտի ճաշեմ:

Ք'աղջիկ, աս ուրկէ ուր:

Այո՛, ճաշէն ետքը քեզի ըսելիքներ ունիմ...

Պատի՞ւ. Այո, Բայց Ո՞ւր է Ան.

Ուշ էր, երբ Աշխէն արթնցաւ. իջաւ վար նուրիկ Հանըմ տունը չէր. թարմ ջուր քաշեց բակի բացօթեայ ջրհորէն ու լուացուեցաւ առաւօտէն:

Տունը խաղա՛ղ էր եւ լոին. իր շուրջ նայեցաւ, ա-մառնային զուարճալի եղանակ մըն էր այն. կենսունակ թարմութիւն մը զգալի էր օդին մէջ. հրճուանք ու ժպիտ կար ամէն կողմէ:

Արեւը կը շողար. զոյդ մը գեղատեսիլ սպիտակ թիթեռնիկներ զի զակ ելեւէջներով մօտիկ կուգային, հեռում կ'երթային՝ առանց նոյն ատեն իրարմէ զատ-ուելու:

Օհ, ըսաւ ան, խորունկ շունչ մը առնելով, այդ ի՞նչ կեանք էր, որ ապրեցայ եւ ինչո՞ւ... Զէյթին ու հաց, աչքերս թաց, ամէն օր լաց. կեցցէ նուրիկ Հա-նըմը, որ ազատեց զիս այդ կեանքէն ու կարգ մը գցրը-ռիկ նկատումներէ: Մելանոյշ պիտի խօսուի եղեր. հո՛գս է հատեր. խօսին որքան ալ ուզեն. Աշխէնը վար-կարեկեցին. ի՞նչ կ'ըլլայ եղեր, եթէ Մելանոյշը խօս-

ուի: Նովէն գուրս եկողը ալ անձրեւէն չվախնար. եւ ինչո՞ւ պահանջել չունեւորէն ինչ որ ունեւորին մօտ կը պակսի յաճախ:

Պատիւ: Այո. բայց ո՞ւր է ան: Երկու Պարոններ, մին միւսէն պատուաւոր, միասին գալով աշխարհ քան-դեցին, կեանք մը խորտակեցին, մէկը սկսաւ, միւսը աւարտեց: Անոնք գիտակցօրէնու առանց խղճահարու-թեան սիրոյ խորանը պղծեցին ու տակաւին անմեղ են: Եւ բարի քաղաքացիներու նման կը յարգուին ամէնուն կողմէ:

Սրտէ գրւի այդ Պարոնները իրենց թագուն ոճիր-ներու ստուերին տակ պահուած կ'ուղեն մնալ միշտ այդպէս Պարկեշտ ու Պատուաւոր:

Հոդ չէ, այդպէս թող մնան. պայմանաւ որ բա-րոյականի դասեր չտան մեղի՝ մոլորածներուս:

ԵՍին Բեկանումը.

Մարդը որքա՞ն կրնայ վատթարանալ:

Հարցում մըն է, որուն սակայն պատասխանը կը պակսի:

Անկումը մարդուս համար յետաղիմական վիճակ մըն է՝ նոյնը նորէն ընելու ներքին միտումով:

Սիալ քայլ մը՝ գիտակցօրէն առնուած. սիալ քայ-լերու ճամբան կը հարթէ, ու այսպէս յաջորդական ան-կումներու շղթան կրնայ երկարիլ առանց վերջաւորու-թեան:

Անդունդը, ուր անհատը կ'իյնայ, յատակ չունի, վար ու աւելի վար, անվերջ ու անկատար:

Հազիւ երկու տարի անցած էր այն օրէն՝ երբ Աշ-խէն որոշեց ապրիլ կեանք մը ազատ ու սանձարձակ: Բայց հիմա ինք ինկած էր հոն, ուր ամէն ինչ կեղծ էր ու խարուսիկ երեւոյթով: Կեղծ դէմքեր, դիմագիծեր, կեղծ անուններ, կեղծ ինքնութիւններ, կեղծ մարդկու-թիւն մը՝ ստորին ու գետնաքարչ:

ՄԵԼԱՆՈՑ

Մարդը հազիւ մեկնած էր՝ Աշխէն ելաւ, լուաց երեսին ներկերը, հագուեցաւ որչափ կարելի է պարզ, եւ գնաց այն տունը, ուր կ'երթար երբեմն քիչ մը հանգիստ առնելու համար:

Երկու բառով հասկցուց նուարդին մահը կնկան, որ էլմաս կը կոչուէր. պարզ կին մըն էր սա եւ բարեսիրտ: Քա վահ եավլում, ըսաւ ան. չօճուխը չկրցաւ խալսիլ. փոքրիկ պարտէզ մը կար հոն, սեղան մը ու աթոռներ դրուած էին հոս ու հոն. աթոռ մը տարաւ սեղանին մօտ ու նստեցաւ տխուր եւ մտախոհ:

Քիչ յետոյ էլմաս տուտուն իւղի մէջ եփած երկու հաւկիթ բերաւ ու դրաւ սեղանին վրայ: Աղջիկս սասկա կեր. էօլէն իլէ էօլիւնմէզ. երնէկ անոր հոգուն. ան իր բահաթը մտաւ. հոգին մեզի բարեխօս:

Աշխէն կերաւ ու հոն մնաց մինչեւ ուշ ատեն: Ինքնարոյս ծաղիկներ ցրուած էին հոն անխնամ այդ պարտէզին մէջ. ի մէջ այլոց կենէ սեփա կոչուած ծաղիկը՝ դեղին ու կարմիր բաժակներով զարդարուած էր ճոխապէս իր մօտ, իր շուրջ երեկոյեան այդ հանդարտ պահուն:

Հաստ մը փրցուց, կարմիր էր, մի փոքր մասը մաս ու դեղին. հոտուըտաց ու ծաղիկին ընտանի հոտը եէտի-դուլէի տան պարտէզը յիշեցուց իրեն, ուր դեղին ու կարմիր նոյն ծաղիկներով պսակ կը հիւսէր նուարդի գլխուն:

Բաւական մութ էր, երբ վեր իր սենեակը քաշուեցաւ. լոյս վարեց, բայց սա նեղութիւն տուաւ իրեն, մարեց. լուսնի լոյսը մեղմօրէն լոյս կուտար հոն ու բաւ էր:

Աթոռը բերաւ սեղանին մօտ ու նստեցաւ անոր հակած. Նուարդն միշտ իր մտքին առջեւ էր. ինչո՞ւ սա

Քայքայուած եսեր, կիսատուած կէսեր, առանց ոռոշ անհատականութեան: Մարդկային բեկորներ, նկարագրի փշուրներ՝ անձեւ, սրածայր, սկրդող:

Վտանգաւո՞ր, իրենց մոլար մտերմութեամք.

Զգլիմի՛չ, իրենց դիւսային դաւերով.

Կասկածելի՛ էակներ, որոնց ժակիտը թոյն է ու համբոյը մա՛հ:

Որոնց մօտ ինչ որ վսեմ է կը դառնայ նսեմ եւ որոնց համար ոչինչ կայ նուիրական կամ ներշնչող: Սիրոյ նուիրում, բարոյական յաղթանակ, ընտանեկան պատիւ, պատկառանքի վեհութիւն, ու ամօթի զդացում բառեր են լոկ, մնամէջ բառեր, առանց որոշ իմաստի:

Վիճակ մըն է այն հակամարդկային, ուր մարդը խորհենէ կը դադրի, եւ բանականութիւնը որ կայ անոր մէջ՝ չբանիր այլ եւս: Եւ ենն էր Աշխէն իր մելանոյի տարազովը: Զայնը Աշխէնին էր. այո՛, բայց հագուստը, ո՛չ. եւ որպէս մելանոյշ կատակներ կ'ընէր իր նմաններուն հետ. իրենց սիրական կատակները, երբ մէկը տունէն գալով նուարդի մահը գուժեց:

Ժպտուն դէմքեր յանկարծ տիրեցան. Աշխէն լուռ մնաց. արցունք չկար աչքերուն մէջ, այլ խորունկ լրուութիւն. յետոյ սթափելով ելաւ լքուած տետրակ մը տեսաւ իր մօտ. պարապ թուղթ մը պատոեց անկէ ու գրեց մատիտով:

Մայր,

Նուարդին մահուան լուրը առնելով սրտէս զարնուեցայ. մի սպասէք ինծի. կ'ամյնամ տուն դալու. կ'ամշնամ դրացիներէ. կ'ամըշնամ նուարդիս մեռած մարմինէն. մի սպասէք ինծի:

Մեղմական Աղջիկդ

Եօթը մէճիտ ինք ունէր, երեք մէճիտ ալ փոխ առնելով՝ աւելցուց:

Յ. Դ. Տասը մէճիտ թղթաբերէս կ'ընդունիք. նորէն կը ջանամ զրկել:

ՆՈՅՆ

աղջիկը չկրցաւ աղատիլ . ախ որքան տառապեցաւ իմեղ-
ճը եւ ինչո՞ւ . . Ան անցաւ այս կեանքէ , մասնակից ե-
ղաւ անոր ցաւերուն , առանց բաժին առնելու անոր հա-
ճոյքէն . . . ինչո՞ւ . . . բայց չկրցաւ շարունակել :

Սպիտակ դագաղ մը նկարուեցաւ իր առջեւ , ուր
Նուարդ պառկած էր . փոքրիկ ծաղկեպսակ մը վրան
դրուած՝ սպիտակ ծաղիկներով ու կապոյտ ժապաէ-
նով . . . Նուարդին դէմքը հանդա՛րտ էր ու խաղաղ :

Նայեցաւ , նայեցաւ , երկար նայեցաւ , առանց բառ
մը ըսելու . յետոյ հարցուց իւրովի . սակայն ո՞վ է մեռ-
նողը Նուա՞րդ թէ ես . Նուարդ մասունք մըն է , մինչ
ես դիակ մը զազի՞ր ու մահարոյր : Նուարդ այսօր մե-
ռաւ , Աշխէն շատոնց մեռած է ու մելանոյլ մը կայ իր
տեղը : Անո՞ւն , ո՞չ , այլ պատրանք . ոչ անձ մը նշանա-
կելու , այլ նշանակուած անձին ինքնութիւնը շփոթելու
հանրութեան առջեւ :

Սե՛ւ կեանք մը , սե՛ւ վարագոյրի ետին պահուը-
տած . սարսուռ մը եկաւ վրան ու ինքն իրմէն սոսկաց .
սեւութիւն ինկաւ ամէն կողմ . սենեակ չկար այլ եւս .
Նուարդ մեկնած էր . սեւութիւն ու լուութիւն միայն .
ինքն ալ լուռ էր եւ ահարեկ :

Յետոյ ձայն մը կը ձայնէր հարցական ձեւի տակ .
«Դիակը կրնա՞յ վերապրիլ . . . »:

Աշխէն սպասեց , պատասխան չկար :
Ձայնը նորէն ձայնեց ուրիշ հարցում մը .
«Սիրտը որ յոշոտուած է՝ կրնա՞յ ներել , կրնա՞յ
սիրել . . . »:

Լուութիւն . . .
Յետոյ նորէն . . .
«Տարաբաղդ հոգին , որ կը թափառի մթութեան
մէջ շփոթ , շուարուն . . . »: Մէկէն ձայնը լոեց , ինչպէս
ըէտիօն կը գոցուի յանկարծ : Աշխէն սպասեց յաջորդ
խօսքին , բայց քունը տանելով քնացաւ :

Ալիքներու Հետ .

Բուռն ցնցումներ երկիրը կը փոխեն ծովերու կամ
կղզիներու ծնունդ տալով երբեմն . նոյնը շիտակ է ան-
հատին համար : Նուարդի մահուան լուրը առնելով Աշ-
խէն սրտէն զարնուեցաւ . ցնցում մըն էր այն , որ ցնցեց
զայն , ու այդ ցնցումին հետեւանքով խորհուրդի ու
բանականութեան թաքուն էջեր իր մէջ պահուած ի
յայտ եկան յստակօրէն :

Մելանոյշ ուրուական մըն էր , դիմակ մը , որու
ետին Աշխէնը կար , ազնիւ հոգի մը իր փափուկ զգա-
ցումներով :

Այդ Սպիտակ Կիրակին , երբ Պարոնը առաջին ան-
գամ ոտք դրաւ իրենց սեմէն ներս , ընտանեկան սըր-
բութիւն մը կար հոն : Սպիտակ հագուած էին երկու
քոյրեր . կերպար նոյն էր , ձեւերը տարբեր : Նուարդ
կապոյտ ժապաւէն ունէր . Աշխէն կարմիր վարդ . գե-
ղեցի՞կ գոյներ . խորհրդաւոր նոյն ատեն :

Սպիտակ գոյնը անբծութիւն կը խորհրդանշէր .
կապոյտը առաքինութիւն ու կարմիրը նուիրում :

Աշխէնի գոյնը կարմիր էր . նուիրում :
Աշխէն չար աղջիկ մը չէր . հօրը սիրական աղջիկը
ու մօրը աչքին լոյսը . մանչ մը մեռած կար երկու քոյ-
րերու միջեւ . ու Աշխէն սփոփարար դեր մը ունէր սը-
գաւոր այդ տան մէջ . յետոյ Նուարդ կը ծնի . որուն
վրայ Աշխէն կը գուրգուրար պղտիկ մօր մը պէս :

Հօրը մահէն ասդին Աշխէնն էր այդ տունին հայ-
րը , իր մատներուն վաստակը բաժնելով ամէնուն . իր
հոգին բարի էր ու սիրար ազնիւ . բայց ինկաւ . Այո՛ ին-
կաւ . ինչո՞ւ , ինչպէս . խորունկ հարցեր :

Հսեն թերեւս , անփորձ տարիքը , սրտին ալիքը ,
օրուան կարիքը միասին գալով՝ բերին չարիքը :

Շիտակ կամ սխալ տարբեր հարց մըն է :
կարեւորը այս առթիւ սա է միայն : Բանականու-
թեան լոյսը որ կար Աշխէնի անհատականութեանը

մէջ. ամպոտեցաւ անկումի հետեւանօք, ու քանի խորեը ինկաւ, շխտակ խորհելու կարողութիւնը նոյն համեմատութիւնով տկարացաւ իր մէջ:

Բա՛րձր սկզբունքներ, որպէս նախապաշարում նը-կատուեցան իր կողմէ անդպալաբար — դցրըոիկ նկատումներ, որոնք արգելք կ'ըլլային իր քայլերուն առջեւ. ուստի քանի նուազ խորհէր՝ այնքան սահուն կ'ընթանար իր սիրած շաւղին վրայ. ուստի, սխալ որոշում ու մոլար քայլեր: Երեւոյթ մը, որ կ'երեւի յաճախ անոնց վրայ, որոնք ենթարկուած են այդ կարգի անկումներու:

Միջավայրը, ուր Աշխէն կը գործէր՝ յարմար տեղ մը չէր. բայց ինք կը ջանար յարմարիլ այդ միջավայրին. ինչպէս. խորհելէ դադրելով, աչքերը գոցելով որ չաենուի. ու յաջողած էր. գէթ ինք այդպէս կը կարծէր:

Նուարդ իր այդ մահովը քուրիկը փրկեց. թափառուն աղջիկը ինքովինքին եկաւ: Գիշերուայ այդ տեսարանը իր առջեւն էր շարունակ: Սպիտա՞կ ծաղիկներ. կապոյտ ժապաւէն. Նուարդ պառկած էր հոն խաղա՛ղ, անվրդով... Մեռա՞ծ: Այո՛: Բայց երջանիկ մահ. լուսապսակ մը իր գէմքին շուրջ: Ինք կրնա՞ր իր ապրած կեանքը այդ մահէն վեր դասել. կրնա՞ր ուրանալ գոյներու գեղեցկութիւնը, կամ անտեսել առաքինութեան վսեմութիւնը: Կրնա՞ր ոճիրը ծափահարել կամ ալտու բարքերէ բարիք մը դուրս բերել: Կրնա՞ր պառկիլ խաղաղ խղճով մը՝ արգիլուած գետնի մը վրայ մահու շուրքին տակ:

Կ'արժէ՞ր ապրիլ կեանքը՝ կեանքե՞ր խորտակելու համար: Ա՞յս էր որուն համար ծնած էր ինք... Ուստի հեռացա՞ւ անկէ ու եկաւ մօրը քով:

Մարդիկ, ժամանակնե՞ր փոխուած էին: Ինքն ալ փոխուած էր մեծապէս. փոթորիկէ վնասուած նաւու մը նման հետքեր կային վրան. աւերումի՛ հետքեր, ո-

րոնք արագ կ'ընթանային նոյն ատեն մօտալուս վախճանի մը տխուր նշանները ցոյց տալով:

Թեթեւ հազ մը ու քրտինք...

Թողուցին Հիսար Տիպիի այդ տունը ու հաստատուեցան Եէնի Գարու խրճիթի մը մէջ, ծովուն մօտիկը, բուժում յուսալով անոր ալիքներէն... Սենեակը փոքրէր, բայց արեւոտ. եւ խօլական ծովու ու ալիքներու գոռումը շփոթ խորհուրդներու խառնակութեան հետ, զբաղ կը պահէր Աշխէնի միտքը՝ անքուն գիշերներու երկարող այդ ժամներուն մէջ:

Միտքը՝ Մտքին Առջեւ

Արեւու տժոյն շողերը ներս ինկած էին Աշխէնի անկողնոյն մօտիկը, բայց ինք կը քնանար խորունկ: Երկարող ամիսներու անքուն գիշերներէ յետոյ՝ հանդարտ այդ քունը բարեբաստիկ բան մըն էր եւ յոյս կը ներշնչէր հէք մօրը, որ կը սիրէր յուսալ միշտ: Ու երբ արթնցաւ ուշ էր բաւական, արեւը մեկնած էր իր քովէն. առաջին անգամ որ աչքերը բացաւ, Մայր, ըստաւ, երազ տեսայ եւ կ'ուզեմ պատմել զայն:

Գիշեր էր եւ ցուրտ, անծանօթ քաղաքի մը փողոցներուն վրայ կը թափառէի առանց գիտնալու թէ ուր կ'երթամ. ձայնե՞ր կուգային բոլոր տուններէն. երդ եւ աղմուկ. բայց փողոցները մութ էին եւ ամայի:

Փողոցներու այդ մթութենէն ու ամայութենէն սոսկալով՝ ուզեցի տեղ մը պատսպարուիլ. դուռ մը զարկի. ներսէն չիմացան. կրկին զարկի աւելի ուժգին: Աղջիկ մը գուռը բացաւ պարի հագուստով. ո՞վ էք հարցուց: Զիս չէ՞ք գիտեր: Բայց ի՞նչ կ'ուզէք: Քիչ մը ներս գալ: Այդ քու հագուստներո՞վդ. հա, հա, հա, եւ դուռը գոցեց երեսիս դէմ:

Քիչ անդին ուրիշ դուռ մը զարկի. գիրուկ կնկան մը գէմքը նկարուեցաւ փոքրիկ պատուհանի մը ետին,

որ դռան կը նայէր, ու բանալով՝ ո՞վ էք ըսաւ։ Անծանօթ մըն եմ։ Հը, ըսաւ կինը բարկութեամբ, քանի որ անծանօթ ես, ինչո՞ւ զիս կը նեղես։ Եւ գոցեց պատուհանը նոյն բարկութեամբ միշտ։

Այսպէս երկու տեղերէ մերժուելով՝ յուսահատեցայ. ցուրտը աւելի զգալի կ'ըլլար կարծես. քալեցի, քալեցի աննպատակ քայլերով ու ինկայ ցուրտ քարի մը վրայ ուժասպառ. ձայնե՞ր կ'առնէի երբեմն, վայրի գազաններու ոռնումի ձայները, որոնք սոսկում կուտային։

Շուրջն նայեցայ՝ մարդ չկար. երկինք նայեցայ՝ լուսին չկար. մթութիւն, ամայութիւն ամէն կողմ. եւ ես լքուած մը մենիկ ու սրտարեկ։ Եւ սա վիճակս բաղդատելով այն գուրգուրանքին հետ, որ հայրս ցոյց կուտար ինծի իմ մանկական օրերուս մէջ. սիրտս ելաւ ու լացի։

Տաք տաք արցունքներ թեթեւութիւն տուին սըրտիս. սթափեցայ. սխալ կը դատեմ ըսի. երկինք ամէն ատեն մութ չըլլար, եւ գութը մարդկային սրտէն չի պակսիր երբէք. ինծի կը մնայ յուսալ ու քալել։

Ելայ այն ցուրտ քարին վրայէն. անցա՛յ բոլոր տունները, որոնց մէջ աղմուկ ու ձայներ կային։

Առաջին լուռ տան, որ հանդիպեցայ կանդ առի. միայարկ տուն մըն էր սա՝ առջեւը պզտիկ բակով մը. զարկի գուրը. թեթեւ ոտնաձայն մը դուան մօտ գալով հարցուց ներսէն. ո՞վ էք։

Մէկը, որ տեղ չունի ու կ'ուզէ պատսպարուիլ։

Դուռը բացուեցաւ եւ ով տեսնեմ... սկսաւ լալ. թող տուր աղջիկս, ըսաւ մայրը. պօշ երազ մըն է, ճգէ մի պատմեր։

Զէ, ըսաւ, պէտք է պատմեմ եւ քիչ մը հանգիստ առնելով շարունակեց. Նուարդն էր իմ դէմս իր սիրոն դէմքովը։ Ա՛հ նուարդ, ըսի. ինք սակայն ինծի նայեցաւ ու առանց բառ մը խօսելու ետ գնաց, բակէն

անցաւ ու սենեակը մտնելով դուռը գոցեց։ Բակին դուրսի դուռը բաց թողուց. ատեն մը կեցայ. յետոյ վարանոտ քայլերով ես ալ անցայ այդ բակէն՝ եկայ սենեակին առջեւ, որմէ ներս նուարդ մտած էր ու զարկի դուռը. ձայն մը ներսէն՝ ո՞վ էք, ըսաւ. խնդրեմ բացէք. եւ դուռը բացուելով հայրս դուրս ելաւ։ Ա՛հ, հայր, ըսի եւ ուզեցի իրեն մօտենալ։

Ինքը, սակայն, ետ քաշուելով՝ ո՞վ ես դուն, ըսաւ. ես քու աղջիկդ եմ, Աշխէնը։

— Իմ աղջիկս կեղծելու իրաւունք մը չեմ տարքեզի. բայց բան մը եթէ կ'ուզես, ան ըսէ միայն։

— Ես կ'ուզեմ ձեզի հետ ըլլալ միշտ։

— Մեզի հետ դուն չես կրնար հաճոյք մը գտնել հոս։

— Հաճոյք չէ, որ կը վնտուեմ, այլ հանգիստ. հաճոյքը պատրանք մըն էր ու իմ կեանքս խորտակեց. եւ խորտակուած այդ կեանքը ալ հանգստի կը կարօտի։

— Այդպէս է. բայց չես կրնար հոս մնալ։

— Գէթ մէկ գիշերուան համար։

— Ո՛չ։

— Ի՞նչ. չէք ընդունիր որ գիշերս հոս անցնեմ։

— Զենք կրնար ընդունիլ. եւ սակայն պէտք է ընդունիք, թէ գութը մարդկային սրտէն չպակսիր երբէք. ես ահա լքուած մըն եմ. մէկը, որ օգնութեան կը կարօտի. եւ գիշերութիւն կ'աղերսէ իր սրտի՛ խորերէն. սրտին հառաչանքը, գիշերութեան այդ աղերսը կըրնա՞ք անտեսել. կրնա՞ք մերժել զիս եւ դուրս թողուլ գիշերուան այս պահուն. ու ձեր դուռը գոցել իմ երեսիս դէմ. ճիշտ այնպէս ինչպէս որ ըրին ինծի անգութ մարդիկ. եթէ այո՛, է՛հ, մարդը, մարդկութիւնը մեռա՛ծ է ուրեմն։

— Այո՛, բայց բանաւոր պատճառներով միշտ։ Ես ատենօք պարզ մէկն էին, ամէն մարդու, ամէն խօսքի

հաւատք ընծայող բայց այդ էր որ տունս քայքայեց : Յետոյ աղջիկս Աշխէն, ան ալ հաւատաց . վստահեցաւ ու ամէն բան նոյն իսկ ինքովնքը կորսնցուց իր այդ սրտին պարզութեանը պատճառաւ :

Հաւատա՛լ, վստահ՛լ, բառեր, որոնք քաղցր կը հնչեն . սակայն որո՞ւ, որո՞ւ հաւատալ . որո՞ւ վստահիլ... Մարդիկ կուգան ժպտուն կամ ընկնծուած երեւոյթով — ինչպէս հարկը պահանջէ — բայց ինքոյնքնին կեղծելով . շատ մը բաներ կ'ըսեն կամ դթութիւն կ'աղերսե՞ն... կը հաւատաս : Արդի՞ւնքը . կորուստ կամ կործանում : Թէ գութը մարդկային սրտէն չպակսիր . այո՛ . ես ալ մարդ եմ եւ սիրոս ունիմ նոյն ատեն՝ սա վրադ կը նայիմ , սիրոս կ'արիւնի . կ'ուղեմ օդնել քեղի , բայց չեմ կրնար :

— Զէք կրնար . ինչո՞ւ սակայն :

— Որովհետեւ կասկածելի բա՞ն մը կը տեսնեմ վըրադ :

— Կասկածելի՛ :

— Այո՛ . դուն ինծի եկար՝ ես Աշխէն եմ ըսելով . Աշխէնը ո՞ւր է . դուն ո՞վ ես . ի՞նչ անուն կուտաս քեղի . եւ ի՞նչ է ան թագուն նպատակը , որ հոս բերած է քեզ գիշերուան այս պահուն :

— Գունիմ նպատակ այլ եւս , այլ բաղձանք մը միայն . ան ալ թագուն չէ . ես կեանքի թափառումներէն յոգնած՝ խաղաղ յարկերու հանգիստը կ'երազեմ :

— Լաւ , եթէ այդ է բաղձանքդ ու անկեղծ ես անոր մէջ , հարկ կ'ըլլայ քեզի , որ ինքնութիւնդ ճշգես . անորոշ ինքնութիւն մը չարաշուք ու տիրատեսիլ՝ սա մարդոց պէս...

Այս պահուս ձայն մը առի ու ետիս նայեցայ : Ահա մարդիկ ու կիներ ներս կը խուժէին բացօթեայ բակի դունէն , որ բաց կը մնար իմ գալէս ի վեր :

Ասոնք յիրաւի չարաշուք ու տիրատեսիլ երեւոյթ մը կը պարզէին ու ինծի մօտ գալով սկսան քաշել ու

տանիլ զիս իրենց հետ . յուզումէս մարեցայ : Թէ որքան մնացի այդպէս չեմ գիտեր . երբ աչքերս բացի՝ հոն էի միշտ , այդ բակին մէջ : Ամբոխը մեկնած էր ու լուռթիւն մը կար ամէն կողմ :

Ոտքի ելայ . կին մը պառկած էր գետնի վրայ , ոսքերուս մօտ . իրական էր թէ ուրուական , չեմ գիտեր : Հեռացա՞յ քովէն-եկայ սենեակի դռան առջեւ , որ դոցուած էր . զարկի նորէն մեղմօրէն :

Հայրս դուրս ելաւ . այս անգամ , սակայն , հաղիւթէ զիս տեսաւ . Ահ Աշխէ՞նս , ըսաւ... ընդուստ արթընցայ :

Ալ հանդարտ խղճով մը կրնամ մեռնիլ մայր . ըսաւ . քանի որ հայրս ինծի ներած է :

Կարմիր Գիծեր . Արեան Բիծեր .

Անծանօթ Պարոնը իր ծննդալվայր-քաղաքի ծանօթ դէմքերէն էր : Ատեն մը Պօլիս ապրած ըլլալով՝ քէչ թէ շատ գիտէր Պօլսոյ հրապարակը եւ սա մեծապէս սատարած էր իր գործի յաջողութեան եւ չինած էր դիրք մը յաջող ու նախանձելի :

Ամուսնութեան սեմին վրայ ալ ինք կրնար յաջող նկատուկիլ : Սխալած չէր իր ընտրութեանը մէջ : Օրիորդը , որու հետ պիտի պսակուէր այդ գիշեր իր հօրենական ժառանգութեան բաժինը ունէր որոշ գումար մը հնչուն դրամ . բայց տակաւին օրիորդն էր , որ բաղդաւոր կը նկատուէր : Ազջիկը , կ'ըսէին ոմանք , բարձր Աստղի մը տակ պատեհ ժամուն ծներ է . եւ Պարոնը , որ զինք ընտրած էր՝ շատերու մէջէն այդ ինքնին պատիւ էր օրիորդին :

Նոյեմբերի խորունկ գիշեր մըն էր այդ , որուն մէջ հարսնիքը տեղի կ'ունենար : Գիշերը երկար , հարսնիքը փառաւոր եւ ամէն ինչ իր կարգին ... Որչափ կարելի է , ըսած էր Պարոնը , հեռուէն կամ մօտէն շատեր մասնակցին այդ գիշերի ուրախութեան : Եւ ինչո՞ւ չէ...

Եկեղեցին լուսազարդուած էր եւ խնկաբոյր տաճարին պայծառութիւնը գիշերային մթութեան մէջ վսեմ երեւոյթ մը կը պարզէր :

Պարոնը իր սպիտակ հարսին հետ , մօտ բերուեցաւ խորանին առջեւ . Աւագ Սեղանին լոյսերը , խունկին անոյշ բուրումը ու Տաճարին վեհութիւնը որպէս երազ մը լուսատեսիլ՝ Պարոնին միտքը բերին Սպիտակ Կիրակին . պատմական այդ օրը զուարթ ու պայծառ . Վարդի յարկի սեմեակը , ուր ամէն ինչ գեղեցիկ էր ու վսեմ : Արեւին լրյար , Վարդին բուրումը :

Իուարդ իր մանկական պարզութեամբը , իր կապոյտ ժապաւէններով : Աշխէն իր սպիտակ տարազովը , իր խոցեալ՝ կուրծքին արի՛ւն վարդովը , հարսի մը պէս պսակուելու իր սեպուի իրաւունքովը : Այո , Հո՛ն էր Աշխէն , իր առջեւ բերուած ու մտքին վրայ նկարուած :

Ինք Ո՛ւխտ մը ըրած էր Աշխէնի հետ . յետամնա՛ց Ուխտ մըն էր այն . կարմի՛ր ու կիսարաց :

Ինք պատուոյ խօ՛սք տուած էր Աշխէնի . խօսք անպատիւ , խոստում անկատար . վատ , կործանարար :

Դիւրաբե՛կ նշանախօսութիւն մըն էր այն . Անկումի , Արցունքի , եւ տարաժամ Մահերու իր կարմիր գիծերովը , իր արեան բիծերմավը . . .

Ուստի քահանան մօտ գալով ու պատկառազդու ձայնով մը . Որդեակ , ըսաւ , ու սկսաւ թուել կեանքի մութ պատահարներ , որոնք կրնային պատահիլ կեանքի ընթացքին . այդ ամէնուն մէջ ինք պիտի մնար հաւատարիմ իր Ուխտին , իր խոստումներուն , իր պատուոյ խօսքին . . .

Պարոնը լուռ մնաց . . .

Եւ արտասովոր լուութիւն մը հանդիսականներու կողմէ . Եկեղեցւոյ օրբանուէր այդ յարկին տակ արձագանք մըն էր կարծես մտացնոր Պարոնի խորհրդաւոր այդ լուութեան :

— 36 —

Ուստի քահանան նոյն բաները նորէն յիշելով՝ նոյն հարցումը ըրաւ միշտ , որուն Պարոնը այս անգամ կէս ձայնով մը հազիւ կրցաւ Այո՛ , ըսել :

Վերջին կուրք :

Պարոնի պսակազրութեան գիշերը Աշխէն կը պառուէր մահամերձ Եէնի-Դարուի այդ խրճիթին մէջ : Ինք հանդարտ կ'երեւէր , բայց մտքով զբաղ : Թէ ի՞նչ կը խորհիր այդ պահուն՝ դիւրին չէ ճշդիւ ըսել . բայց արտաքին նշաններու նայելով յուզումի հետքեր երեւարքին նշաններու նայելով յուզումի հետքեր երեւարքին արքայ եւ արցունքի կաթիլներ աւահեցան իր ցամքած աչքերին վար . «Հայրս ինծի ներեց . ես ալ այդ Պարոնին ներեցի . . .

Իր կեանքի պատմութիւնը կար այդ բառերուն մէջ :

Պարոնը իր կեանքը խորտակած էր : Եւ ինք որպէս յիմար մը , սխալ գետնի վրայ մոլորած , որպէս մոլորած մը անկումի մօտ բերուած , եւ որպէս ինկած մը անդունդի առջեւ շուարուն՝ աստիճանական անկումներով ինկած էր վար ու աւելի վար :

Ոչ միայն այդ գիշերի այդ վերջին պահուն , այլ իր երկարող հիւանդութեան ամբողջ շրջանին , խօսքով ու խորհուրդներով շարունակ կ'անդրադառնար այդ օրեւու այդ տիսուր յիշատակներուն :

Իր անկումի պատմութեանը մէջ՝ ան կը տեսնէր նաեւ իր սխալումները , իր գե՛րը իր աւերմանը մէջ , յիմա՞ր որոշումներ գիտակցօրէն առնուած սխալ քայլեր :

Երազը որ տեսած էր երկու գիշեր առաջ , ներաշխարհի երազն էր . միտքը մտքին առջեւ եկած . խըզճին դատարանը , խորհուրդներու վերլուծումը , յանցանքն ու յանցապարտութիւնը , անքուն գիշերներու մտածումները , որոնք տանջեր էին զինք ցորեկ ու գիշեր . այդ ամէնը նոյն երազին մէջ որոշ կէտի մը կը յանդէին . եւ ներս' ամ էր վերջին լուրը :

— 37 —

ՆԵՐՈՒՄԸ մեռեալ տառ մը չէ, այլ Զօրութիւն։
Հրաշալի՛ ու հրաշագործ։

Ուժ մըն է ան դրական ու ժխտական ձեւերու տակ։
Կենդանի՛ ու կենդանարա՞ր. Հոսանքը Գթութեան, Հո-
սանքը Շնորհաց, որ տկարութիւններու, սիսալումնե-
րու ու մոլորումներու մէջն անցնելով՝ մարդկային
ժեռելութիւնը կեանքին կը վերածէ։

Փարիսեցին կը զարմանար թէ՝ ինչու Վարդապետը
Քող կոտար այդ մեղաւոր կնկան, որ իրեն մօտենար.
Եթէ սա Մարգարէ մը... Մարգարէ՞, ոչ. անկէ աւե-
լին. Կեա՞նքը. կեանքերու վերաշինողը. Բժիշկը, որ
Արտագէտ է նոյն ատեն, որ Գիտէ՛ սիրու, սրտին վի-
ճակը, սրտին ցաւերը, սրտին բեկանումը ու գիտէ նա-
եւ բժշկել սրտով բեկեալները. «Բժշկել զբեկեալս սըր-
տիւք»։ Այդ կինը իր կորուսեալ անհատականութիւնը
գտած էր, ու խղճի խայթէն ազատուած։

Նոյնը Աշխէնի համար. Հրաշալի այդ ներման շը-
նորհիւ յանցանքը ջնջուած ու յանցապարտութեան
բեռը խղճին վրայէն վերցած էր։

Հաշտուած էր հօրը հետ. հաշտուած խղճին հետ,
հաշտուած իր Արարչին հետ. դիակը վերապրած էր
այդ ներման շնորհիւ։ Ալ կը զատուէր այս կեանքէ.
դառնութեան թոյնը ինչո՞ւ մնար սրտին մէջ։

Ներումը բուժում բերած էր յոշոտեալ այդ սրտին
ու դառնութեան տեղ չկար հոն, ուստի ինքն ալ իր
կարգին կը ներէր այդ Պարոնին։

Ներում ընդումիլ, ներում շնորհել, մին օրհնու-
թիւն բերած էր, միւսը հաճոյք կ'ընծայէր։

Ու դառնութիւնը երբ սրտէն կ'անհետի, սիրոյ
կայցը նորէն կ'արծարծի սիրող այդ սրտին մէջ եւ կը
դգայ թէ՝ տակաւին կը սիրէր զայն, ու ժափիտ մը կը
նկարուի իր դակահար դէմքին վրայ։ Առաջին սէր...
Արցունք ու ժպիտ. Անձրեւ ու Արեւ եթէ միանան
Ծիածան մը կը ծնի։

Գրութեան Յաղթանակը.

Տղեկը որ կը պառկէր Աշխէնի մօտ՝ զաւակն էր
նոյն ատեն նորապսակ փեսային, որուն հարսնիքը տե-
ղի կունենար այդ գիշեր փառաւորապէս. խեղճը սա-
կայն պարապ ստամոքսով մը պառկած կը քնանար իր
մահամերձ մօրը քով։

Հանդարտ քուն մըն էր ան՝ արդարներու յատկաց-
եալ հաճոյքէ հեռո՞ւ, ցաւերէ ազա՞տ։ Առտուն երբ աշ-
քերը կը բանայ, մայրը մեռած էր ու հայրը յոդնած
երկար գիշերի այդ աղմուկէին։

Հոն հայրը սեւեր հագած, հոս մայրը ճերմակ լա-
թերու փաթթուած, ինք որո՞ւ նայէր, որո՞ւ հետեւէր։
Սպրի՞լ հօրը պէս, թէ մեռնիլ մօրը հետ։

Պատմութիւն մը հիւսուած էր իր անձին չուրջ, ուր
ինքն ալ իր գերը ունէր. անմեղութեան գերը. հաճոյքէ
հեռո՞ւ. ցաւերէ ազա՞տ։ Օր մը սակայն երբ իրաղեկ
ըլլար իր կեանքի պատմութեան, հոն պիտի տեսնէր եր-
կու բան։

Սրտի սառնութիւն, Սիրոյ նուիրում։

Հօրը համար ինք կորսուած կեանք մըն էր. ա-
նարժէ՞ք. մայրը արժէ՞ք տուած էր այդ կեանքին եւ
կորսուէ պահած էր զայն իր անձը, հանդիսար, եր-
ջանկութիւնը ու ամէն բան զոհելով։

Յաղթանակ մըն էր սա, Գթութեան յաղթանակը՝
սրտի սառնութեան վրայ տարուած, ու ինք ապրող
մրցանակ մը այդ յաղթանակին։

Բայց ինքն ալ իր կարգին պիտի ունենար կեանքի
շրջանը, ուր իր առջեւ պիտի գային կեանքի հարցեր՝
տարրեր ճեւերու տակ, հաճոյքի կամ ցաւերու այլա-
զան գոյներով. բայց լուծման կարօտ միշտ. եւ ինք
լուծում պիտի տար անոնց, ինչպէս սակայն. սրտի
սառնութեամբ, թէ սիրոյ նուիրմամբ։

կեանքը անցք մըն է . իրեր , իրողութիւններ կ'ար-
շաւեն արագ ու կ'այլայլին շարունակ . եւ մարդը
կ'անցնի անզգալաբար :

Ի՞նչ է սակայն նպատակը այս կեանքին : Ի՞նչ է
կոչումը մարդկութեան . ցաւե՛ր , վիշտե՞ր սերմանել ,
թէ ցա՛ւը , վի՛շտը դարմանել :

Մարդը ինչո՞ւ տառապի մարդու երեսէն : Ժպտուն
դէմքեր՝ զուարթ ու պայծառ ինչո՞ւ մթակնին , ինչո՞ւ
դառնանան արուեստակեալ , ցաւերու դառնութեամբը
թունաւորուած : Սրտի տաճարներ ինչո՞ւ քանդուին .
սիրոյ խորաններ , խաղաղիկ բոյներ ինչո՞ւ քայքայ-
ուին մարդոց ձեռքով միշտ — մարդիկ , որոնց մօտ
սակայն մարդը , խի՛դիլ տեղ չունին :

ԽիՂձը՝ Աստուծոյ ձայնն է , որ կը ձայնէ մար-
դուն մէջ . ԽիՂձը՝ մարդուն պատիւն է , որ լո՛յս կու-
տայ մարդուն շուրջ :

Առանց խղճի՝ մարդը կ'ապականի , մարդկութիւնը
կ'այլասերի , ընկերութիւնը կը վատթարանայ , ընտա-
նիքը կը բեկանի , հայրեր , մայրեր կամ զաւակներ կը
հեռանան , կ'անհետանան : Պարզուկ կեանքեր կը խոր-
տակուին , փայլուն յոյսեր կը թառամին , աչքի լոյսեր
կը խոտորին , համեստ կոյսեր կը մոլորին , այսպէս
լուսած ընտանիքներու թիւը կը շատնայ . . .

Եւ եթէ կեանքը կ'արժէ ապրիլ , ապրուած այդ
կեանքին մէջ պէտք է լսուի ԽՂձին ԶԱՅՆԻ :

(ՎԵՐՋ)

ՀՀ Ազգային գրադարան



NL0356362

48691

ԳԻՒ 25 ԱԼՆԹ

ԴԻՄԵԼ

G. CHAKERIAN

6 Sylvan Court, East 121st Street

New York, N. Y.

U. S. A.